

Թէպէտեւ Արդիյրոս անունը զուս յու- նական կը հնչէ, բայց Թերեւս անտեղի չըլ- լայ ենթադրել թէ նա՝ Արծրունի անուան հելլենացունն է:

Պէտք է գիտել առ այս, որ

1. — Գաղղիացի պատմագիր մը, Guil- laume de Tyr, Յերուսոլեմի կոչած է (Ա Գիրք, էջ 2) գիտմանս. — արդ Յերա- պոլիս ուրիշ բան չէ՝ բայց եթէ Խորձեանք գաւառի Չմշկածագ աւանը, ուր Արծրունեաց գաղթականութիւն մը, Սննդերիմէն յետոյ, պէտք էր անպատճառ գտնուիլ:

2. — Թէ միայն Ռոմանոս ծնած չէ Յե- րուսոլիս, այլ թէ իւր նախնիք եւս հօն կը բնակէին, յայտ է անոր՝ որ Լևոն Արդիյ- րոս, — նոյն ընտանեաց ամենն առաջին անգամը՝ որ պատմութեան մէջ կը ներկայա- նայ (Միքայէլ Արքշիտի Ժամանակ 856- 867), — Խորձեան գաւառի մէջ կը շինէ Ս. Եղիսարէթ անուամբ եկեղեցի մը, ուր իր թոռն ալ կը թաղուի:

3. — Անուններն եւս կասկածել կու տան Արդիյրեանց հայկական ծագումը. 1002ին Պարիի մէջ կը յիշուին նոյն ընտանիքէն եր- կու հօգի, Մէլ (ՄԷԾ) և Գուտ. — բաց առտի, ամենն ուղիորական անունը՝ Արդիյրեանց քով է Լևոն, որուն գործածութիւնը յու- նաբաժին Արծրունեաց քով՝ արդէն ծանօթ է Լեւոն Հայկազնի օրինակէն:

4. — Վասիլ Բ. Սննդերիմի գաղթիչն յետոյ, Վասպուրական կը զրկէ իրեն կա- ռավարիչ՝ վլասիյ Արդիյրեան, եղբայր Ռո- մանոսի, որ պիտի թագաւորէր: Այս բն- արութիւնը կասկածել կու տայ թէ Վասիլ՝ Արդիյրոսի կու տար Վասպուրականը՝ իբր իր հայրենի երկիր:

5. — Մինչեւ այս ժամանակ խնամութիւն բնու չենք տեսներ՝ յոյն և հայ արքունեաց մէջ: Ռոմանոս Գ. Արդիյրոսի ժամանակ է որ նա իր Վասիլ եղբոր աղջիկներէն մին, ինչպէս կը վկայէ Աքիլիոսէս, ամուսնու- թեան կու տայ՝ Մեծն Հայաստանի թագաւ- արին. իր եղբոր միւս աղջիկը՝ Հնդինէ անուամբ, ամուսնացուցած էր Ափսազաց Գէսրոյ իշխանի աղջկան հետ: Բագրատու- նեաց հետ այսքան բարեկամական վարմուն-

քը՝ պէտք էր առանձին շարժաթիթներ ու- նենալ:

6. — Արծրունեաց գաղթականութիւն մը. որ թագաւորական յիշատակներ ունէր, պէտք էր Պոչտոյ մէջ շատ մեծ դիրք գրուել, մա- նաւանց ինչէ գիտենք թէ ուրիշ նուազ կա- ռեսու ցեղեր որքան աղքեցութիւն կրցած էին ձեռք բերել: Արդիյրեանց ընտանիքը, սրուն համար Չննարաւ կը վկայէ թէ Պոչ- տոյ նշանաւորագոյն գերդաստաններէն էին՝ կը համապատասխանէ յիրաւի այդ գաղա- փարին:

7. — Ռոմանոս Արդիյրոս անձնական մեծ ու փալլուն արդիւնք մ'ունեցած չէր՝ գահու արժանանալու համար. պէտք էր իր ծագ- ման մէջ փնտռել իր գահակալութեան պատ- ճառը:

8. — Լեզուարանական արգելք մը զոյու- թիւն չունի. յն. Դ կը համապատասխանէ յաճախ՝ հայ. ձ ցրին. Γέρων (Գերունի), Γένους (Գնուս), Γένους (Գնուսիլ), և այլն:

Այս հանգամանքները՝ ապացոյցներ չենք նկատեր, այլ նշաններ՝ որ կարող են այլ- պիտի ենթադրութիւն մը թելադրել:

Ըստ այսմ, երբ հայ-արշակունեաց հա- բրատութիւնը վերջացաւ, բիւզանդական գահը անցաւ Արծրունեաց:

Այս կէտը զեռ չափազանց անսպասով է և զեռ կարօտ ապացոյցներու. ուստի նաեւ կուստանդին Ը.ի հետ կը կնքենք Բիւզան- դիանի հայ կայսերաց պատմութիւնը:

Հ. Կ. Տ. ՍԱՆՍՈՆԿՆ

Կ Ա Ր Պ Ի Ս Ի Ն Խ Ա Ղ Ա Ք Ա Ր Տ Ր

Սաստիկ ըջրագած կ'երեւեր կարգիս, Առանց տեսնուլու իւր թիկունքը զեռ. Չբազանք էր շինել բարձրիկ աշտարակ իւր խաղաքարոի թրդթերոջն համակ: Արդեմ վրայ շարքի քրտան, երեսուն, Հա ... երեսունըմէկն ալ քրտա իրենտուն. Երտունեւերորդին, աւազ, փուլ եկաւ ... Ափսոսաց կարգիս վատնած ճիգն ամբաւ: « Տեսար. գամուկը իմ, վրայ բերի ես ալ, Չափեն տելի ուգեցիք ցըմեալ, Եւ ա՛լ պն փորթիկ աւելորդ շափն էր՝ Որ ամբողջ ցըմեալդ ի սուգ է փոխեր »:

Հ. Ա. ՏԻՐՈՅԵԱՆ